

ԵԿԵՂԵՑԻՆ ԴՈՒՆ ԵՍ

ԱՅՆՊէՄ ԶԷ՞, հապա ո՞վ է եկեղեցին: Խորհե՛ պահ մը, եւ լրջօրէն, պարկեշտորէն խորհե՛:

«Եկեղեցին տկարէ» կ'ըսես: Շիտակէ դատաստանդ: Բայց ինչո՞ւ իրեւ դիտող մը կը խօսիս, եւ կը դատես: Դուն ժու անձդ նկատի առ: Դուն գօրաւո՞ր ես: Եթէ դուն գօրաւոր ըլլայիր՝ եկեղեցին ալ, որուն մէջն ես, որուն մասն ես, նոյնին գօրաւոր պիտի ըլլար: Եկեղեցին կ'արտացոլացմէ ժու տկարութիւնդ: Շղբային առակը բնաւ մի՛ մոռնար: Շղբան միայն այնին գօրաւոր է որքան իր տկարագոյն օդակը:

«Եկեղեցին պաղէ» կ'ըսես: Երբ դուն պաղիս եկեղեցիիդ ալ մը նոլորտը կը պաղեցնես: Կոտրէ՛ սրտիդ սառնամանիքը, տաֆցի՛ր սիրով. «Հոգիով բորբոքէ՛» դուն ինքդ, եւ պիտի տաֆցնես շուրջիններդ: Հաւատացեալի մը յորդուն ուրախութիւնը եւ խանդավառութիւնը վարակիչ են: Եկեղեցիի մը հոգեւոր րարեխանութեան ջերմաչափը դուն ինքդ ես: Եկեղեցիին «պաղութիւնը» նշաւակելէ կամ դատապարտելէ առաջ դուն ժու պաղութեանդ դարման փնտուէ՛, գտի՛ր:

Ինչո՞ւ աղքատ է եկեղեցին: Որովհետեւ դուն աղքատ կը պահես զայն, թէ հոգեւորապէս, թէ նիւթապէս: Դուն չես տար ինչ որ կրնաս, ինչ որ պարտիս՝ դրամդ, ժամանակդ, ուժդ, սէրդ, ծառայութիւնդ եւ կ'ակնկալես որ ուրիշներ տան եւ ուրիշներու տուածովը նոխանայ, հարստանայ բարգաւաճի անոր կեանքն ու գործունէութիւնը: Մողցի՛ր ուրիշները: Դուն ի՞նչ կ'ընես: Միայն այդ հարցումին պատասխանովը կրնաս արդար դատում ընել: Զի ինչ որ ես դուն, եւ ինչ որ կ'ընես՝ այն է եկեղեցին, ոչ աւելի, ոչ պակաս:

Եկեղեցին այնին արժանա-

պատուութիւն ունի որքան որ դուն ինքդ յօժար ես տալու անոր: Անոր նուիրականութիւնը, սրբազնութիւնը, գերակայութիւնը կրնաս յարգել եւ կամ անարգել: Եկեղեցին կրնաս ստորնացնել եւ կամ բարձրացնել ըստ ժու անձնական վերաբերմանդ, դիրքիդ, գործիդ: Դրա՞մ պիտի տաս՝ կրնաս անանկ մը տալ որ զգաս եւ զգացնես թէ եկեղեցին պատարագի սուրբ սեղան մըն է եւ Աստուած է պատարագիչը. եւ կամ, այնպէս մը տալ ինչպէս մուրացիկի մը ողորմութիւն պիտի տայիր:

«Եկեղեցի ինչո՞ւ չեն երբար» հարցնել աւելի դիւրին է ժան անձամբ երբալը: Եկեղեցին նստարանները պարապ թողողը դուն ես: Չեկողին վրայ մի՛ խօսիր. եկուր դուն: Դուն ես եկեղեցին: Երբ ներկայ ես, եկեղեցին լեցուն կ'ըլլայ: Երբ բացակայ ես, եկեղեցին պարապ կ'ըլլայ:

Ե՞րբ պիտի սորվինն հաւաքական կեանի մէջ անձնական պատասխանատուութեան նշանակութիւնը: Հաւաքականութիւնն գումարն է անհատականութիւններու: Հարիւրը մէկերով կը գոյանա:

Սորվինն փոխանակ երրորդ դէմքով խորիելու եւ դատելու, առաջին դէմքով խորիի եւ դատել: Ես հաւատարիմ ե՞մ, ես կը սիրե՞մ ընկերս, եկեղեցիս, Աստուածս, եւ Տէր Յիտուս: Ընկերութիւն մը, երկիր մը, եկեղեցի մը կանգուն կը մնայ որքան ատեն որ հասարակաց կանոններ, յանձնառութիւններու պայմանագրութիւններ, ուխտեր կը յարգուին ամէնուն կողմէ: Բայց եթէ ատեն ամէնն ալ անգուսութին եւ անտեսութին, ի՞նչպէս կարելի է ակնկալել բարգաւաճում, բեղմնաւորութիւն եկեղեցիի, երկրի, ընկերութեան:

Եկեղեցին չափանիշը դուն ես: Քեզմէ
լաւագոյն չէ եկեղեցին, եւ ոչ ալ քեզմէ
յոռեգոյն: Ինչ որ ես դուն այսօր, նոյնն
է եկեղեցիդ:

Դուն բարեպաշտ հաւատացեա՞լ
մըն ես - եկեղեցիդ ալ նոյնն է:
Հարուստ ես դուն հոգիով - եկեղեցիդ

ալ հարուստ է: Քեզմով պիտի
պայմանաւորուի եկեղեցին ամրողը
կեանքը: Դուն անհատ մը չես եկեղեցին
մէջ. դուն ամրողը եկեղեցին ես, թէ եւ
անհատ մը:

Վեր. Ա.Ա. ՊԵՏԻԿԵԱՆ

Հ. Մարտիրոսյան
Տ. Մարտիրոսյան Արքեպիսկոպոս
Հ. Մարտիրոսյան Կոմիտազիքի
Հայոց Առաքելական Եկեղեց

ՀԱՅՈՒՆԱՆ ՍՈՐՈՅԱՆ ԽՈՐՈՋԱԿԱՐԱՅԻ ԽՈՐՈՋԱԿԱՐԱՅԻ
ԶՈՒՐՈՅԱՐ ՏՊԱՐ ՎԱՅՐԱՎՈՐՈՅԻ
ԽԱԿՈՎ ԽՈՐՈՋԱԿԱՐԱՅԻ

ԾՆՈՐՀԱԽՈՐԱՆՔ

**Ա. Զատկուան առիբով, շնորհաւորամիի գիրեր եւ հեռագրեր առաքուեցան
Հոգեւոր ու Կառավարական պետերուն եւ Առաջնորդներուն, որոնց շնորհաւորագրերը
ստացած է Պատրիարք Սրբազն Հայրը:-**

- Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Ա. Օծուբիւն Տ. Տ. Գարեգին Բ.
Կարողիկոսէն.

- Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ, Ն. Ա. Օ. Տ. Տ. Արամ Ա.
Կարողիկոսէն.

- Թուրքիոյ Հայոց Ամեն. Տ. Մեսրոպ Բ. Մուրաֆեան Սրբազն Պատրիարքէն.

- Մուկուայի եւ Ռուսիոյ Օրբոտոքս Եկեղեցւոյ Ամեն. Տ. Ալէքսէյ Բ.
Սրբազն Պատրիարքէն.

- Գալուստ Կիլպէնկեան Հիմնարկութեան նախագահ Տիար Մարքին
Եսայեանէն.

- Թեմակալ Առաջնորդներէն, Պետական եւ Ազգային Հաստատութեանց
ղեկավարներէն:

ՀԱՅՈՒՆԱՆ ԽՈՐՈՋԱԿԱՐԱՅԻ
ԽՈՐՈՋԱԿԱՐԱՅԻ ՅԱՎԱՐԱՐ

ՀԱՅՈՒՆԱՆ ԽՈՐՈՋԱԿԱՐԱՅԻ
ԽՈՐՈՋԱԿԱՐԱՅԻ ՅԱՎԱՐԱՐ

Եկեղեց
ՀԱՅՈՒՆԱՆ ՍՈՐՈՅԱԿԱՐԱՅԻ